

Հանդէպ շիրմաց հայրենի երկրին :

Թէ երբեք օր մի յաւուրց խոնջ վաստակեալս իմ մարմին
Լնցեալ ընդ սեամբս տաճարին, գերեզմանին հանգրստեան
Լնդ տըքնեալ ըսպասեսցէ, թերեւս երկինք եւ յայնժամ
Սինջ պայծառ լինիցին, երկիր ի հոտ բուրազուարթ
Լը օղբ զըւարձացեալ ի նըւագացն երգոց ձայն : —
Մենաւոր պանդըխտին ակն ընդ նոճիս դիտեսցէ
Բզձաձանչ լամբարին առ դագաղաւս իմ վառեալ :
Լը ընդ այգն արեւուն լուսածագել ի յերկիր
Իջանիցեմ ես ի մութ փապ խորխորատին պեղելոյ : —
Ո՛վ նըշոյլդ ըսկըզքնածին, որ ծիծաղել տաս հովտայ,
Լերանց եւ գետոյ անմեղութեանն ժըմտիւք,
Իցիւ թէ հանգիցես յիմ պաղ ճակատ ցըրտաշունչ
Լը ահա յարուցանէ առաւօտին սիւղ զըւարթ
Բզձաղիկ թառամեալ . ահա ըզթաւ քաղցր ոստովք
Օըւարթ հաւն ըզտիւ երգեալ թըռիչս առնու թեւապար .
Լը ի ձայն գանչելոյ աշտարակաց սըրբանուէր
Լորոգի շըշուկ քաղաքայնոյ ժըխորից .
Լը ս միայն ի բընաւից կամ ես ի նինջ մահաքուն .
Լը զմարմնով նիրհեցելոյս կափուցանի հող երկրի :
Լ՛հ, յիչեմ զաւուրսըն զայն, յոր դեռաբոյս ես մանկիկ
Յանցանեն ընդ մօրն իմում հանդէպ որմոցս այսոցիկ,
Լքէր ցիս . Ոսկերք մերոյ քաղցր աղբակցաց հանգչին աստ .
Սանն հողուցն հանգուցելոց աղաչեսցուք ըզհանգիստ : —
Իմ ի գուձս անկեալ յերկիր, եւ ձեռն ի ձեռն ածեալ կից,
Օղոթսըն մընչեցի զոր ինձ ուսոյց նազելին : —
Մինչ սըփուէր յաւուր միում առկայծ նըշոյլ ըզլերամբք,
Տեսաք զի մերձենայր ի գերեզմանսըն տակաւ
Պար օրխորդաց, արկեալ շըղարշ ըսպիտակ .
Օղբ առ զոյգ ընդ ճանապարհըն գընային յամբարայլ,
Դաշն աղօթելով . եւ ի վերայ դագաղին
Բարձելոյ ի մատաղ նորատիոցըն կուսից,
Լնդ ոլորս մանիշակաց եւ շուշանաց խուռն ի փուռնջ
Մանկիկ մի անկեալ գընէր : . . . Ի տեսանել իմում զայն,
Տըրտմական խորհուրդք մահու պաշարեցին ըզմիտս իմ,
Սեղմեալ պընդեցի ըզմօրն իմ ձեռս եւ լացի :